

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1927, ՅՈՒՆԻ - ՕԿՏՈԲՐԻ

Թիվ 7-8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԵԾ ԵՎ ՔԵՐԵՇՈՒՄ ԱԾ

Այս տարի (1927), Օգոստոս 3—21, Լօզանի մէջ տեղի պիտի ունենան Հայաստի և Կարգի Համաշխարհային ժողովին նիստերը (*)։

Այս ժողովը (World Conference on Faith and Order) Ամերիկեան քրիստոնէտինեան կողմէ մտածուած և ծրագրուած շարժում մըն է, առաջնորդութեամբ Ամերիկայի Եպիսկոպոսական Եկեղեցւոյն։ Խոկ շարժումին նպատակն է քրիստոնէտական բոլոր Եկեղեցիները, հին թէ նոր, և կրօնական կազմակերպութիւնները միացնել Հայաստի (Faith) և Կարգի (Order) խնդիրներուն շուրջ։ Բայց միացում ըսելով պէտք չէ հասկնալ, Եկեղեցիներու զործարանական (organic) միութիւնը, ինչ որ անկարելի եղած է և է։ այլ պարզապէս սիրոյ միութիւնը, զերար մօտէն հասկընալով, իրապէս և ներքնապէս ձանձնալով զիրար և հասաւատելով իրենց միջն գործակցական (co-operative) միութիւն մը։ թէ և այս շարժումին վախճանական ձգտումն է օր մը իրագործել — եթէ հնար է — Մի հօն և մի հովիլ աւետարանական սկզբունքը։

Քրիստոնէտական Եկեղեցւոյն պատմութիւնը, ինչպէս նաև մեր փորձառութիւնները ցոյց կուտան թէ Եկեղեցւոյն մէջ առաջ Եկած բաժանումներ ունէ ձևով ու չափով, պատճառ եղած են որ Քրիստոնէտիննը տկարանայ և պէտք եղածին պէս չծաւալի ընդհանուր մարդկութեան մէջ։ Վասն զի քրիստոնէտական Եկեղեցւոյ մէջ յառաջ Եկած բաժանումներ, կամ յարանուանութիւններ, աշխատած են վարկարեկել զիրար, իրարու ժողովուրդը որսալ, յոխորտալ իրարու վրայ, նոյն խոկ թշնամութիւններ և դաւաճանութիւններ ընել իրարու գէմ, և այս բոլորին հետեւանքը եղած է ոչ միայն Յիսուս-Քրիստոսի Եկեղեցւոյն ներքին տկարացումը, այլ նաև Աւետարանին նախատուիլը և քրիստոնէտեան վարկարեկումը ուրիշ կրօններու հանդէպ։

Խորհող միաքերու և հաւատացեալ հոգիներու համար Քրիստոսի անձին ու Աւետարանին հասկցողութեան շուրջ յառաջ Եկած այս բաժանումներ ու տարրերութիւններ ամէնէն դայթակելի ու ամէնէն ամօթալի իրողութիւններ են, և հետեւարար անոնք ուղեցին վերջ տալ այդ վիճակին, և ըսին ամէնէն յառաջ թէ բոլոր Եկեղեցիներ ու յարանուանութիւններ զիրար պէտք է սիրեն ու յարգեն, եւ

(*) Հոս Հաւատո՞ւ եւ Կարգ կը նշանակէ, թէ Քրիստոսի Եկեղեցին ի՞նչ բանի պիտի հաւատայ եւ ի՞նչ կիրառվ պիտի կառ ավարուի։

վերջ տան իրարու ժողովուրդը հրապուրելու և որսալու ողբրմելի հոգեբանութեան . Խրաբանչւր եկեղեցի թո՛ղ պահէ իր համոզումը , իր հաւատաքը , իր խնքնուրոյնութիւնը , բայց միանգամայն թո՛ղ յարգէ միւս եկեղեցիներու համոզումը , հաւատաքը և խնքնուրոյնութիւնը , որպէս զի եկեղեցիներ զօրանաներքնապէս , և կարող ըլլան ամէնքը միասին համագործակցաբար և իրաքանչիւր իր սահմանին և կարսողութեան մէջ , կուտիլ ընդդէմ անհաւատութեան , և ընդդէմ ոչ-բրիստոնեայ դրութիւններուն որք թշնամի են քրիստոնէութեան :

Այս ոգին , ոգին է 20րդ դարու քրիստոնէութեան , որ ստոյգ խաղաղութիւն բերած է եկեղեցիներու ներքին կեանքին , այնպէս որ այլես «Եմ եկեղեցիս աղէկ է» , «Թու եկեղեցին գէշ է» ի պէս հակաւետարանական և շահագիտական հաւասառումներ , գրերէ դադրած են քրիստոնեայ եկեղեցիներու միջև : Եւ Ամերիկայի մէջ երեսունէ աւելի յարանուանութիւններ դաշնակցած են իրարու հետ և յառաջ բերած են սիրոյ միութիւնը իրենց մէջ , և սկսած են գործել Քրիստոնի եկեղեցւոյն ներքին և արտաքին թշնամիներուն դէմ :

Պէտք է խստովանիլ որ այս շարժումը մեր ժամանակներուն կրօնական ամէնէն մէծ շարժումն է , և կարելի է ըսել նոյն խնքն Աւետարանին և Քրիստոնէութեան՝ մարդկօրէն ամէնէն հարազատ ու ամէնէն գեղեցիկ արտայայտութիւնն է :

Հին ժամանակներու մէջ , «աիեղերական» ըսուած ժողովներ՝ տեսակ մը հաւատաքննական ժողովներ էին , որոնց զէնքն էր նղովք և բանագրանք , իրենց սարօք , տարրեր կարծիքները և ըմբռնումները լուեցնելու համար , Խոկ այս համաշխարհային ժողովին նպատակն է չխօսիլ այդպիսի տարրերութիւններու վրայ , այլ ոչ-տարրերութիւնները միացընել և կերպնացնել՝ հոգեկան հզօր զօրութիւն մը արտադրելու նպատակով , իրեւ ներքին ապացոյց Սիրոյ կրօնքին — Քրիստոնէութեան — գերազանցապէս աստուածայնութեան , որ կ'ապահովէ խաղաղութիւնը երկրի վրայ և հաճութիւնը մարդոց մէջ :

Պատմականօրէն դիտելի կէտ մըն է որ երբ Արևելքի վաղեմի , հին եկեղեցիները ամուր կառչած էին դաւանագիտական ուղղափառ չափանիշի մը , որուն հակառակ և որմէ խոսորոզ ուեէ կարծիք և հայեացք վարկարեկում և պատուհաս կը հրաւիրէր իր հեղինակներուն վրայ , այսօր Ամերիկայի և Եւրոպայի եկեղեցիները բացի հոռմէականէն — առանց շեշտելու ուղղափառ չափանիշը , կը յարգեն իրարմէ տարրեր և իրարու հակառակ կարծիքներն ու հայեացըները , և սիրոյ և միաբանութեան և համագործակցութեան մեթոսով կ'ուզեն հարթել գետինը , և եկեղեցիները այս կերպով իրարու սիրցնելէ և յարգել տալէ ետքն է որ կ'ուզեն Հաւատի և կարգի միութիւնը իրագործել օր մը . Քրիստոնէական եկեղեցիներու հին և նոր կեանքին մէջ յառաջ եկած այս փոփոխութիւնը միտքերու , սքանչելի իրողութիւն մըն է . մանաւանդ երբ դիտենք որ այս շարժումը կուգայ կը ծաւալի այն Ամերիկային , որ ամէնէն շատ շերտաւորումներ ունի իր կրօնական և եկեղեցական կեանքին մէջ . այն Ամերիկային որուն միսիօնարական ցանցերը լարուած են ծայրագոյն Արևելքէն մինչև մօտաւոր Արևելքին ամէնէն աննշան անկիւնները . այն Ամերիկայէն որուն միսիօնարական սխալ գործունէութիւնը մօտաւոր Արևելքի քրիստո-

նէական հին եկեղեցիներուն մէջ, անդարմանելի չարիքներու պատճառ եղած է, և միւս կողմէն բարիքներ ալ սփռած է իր կրթական և մարդասիրական հաստատութիւններով։

Եւ Ամերիկեան եկեղեցիներ տեսան թէ անօգուտ և անպատիւ մրցանք մըն է իրարու դէմ կոռուիլ։ Իրենց պարտքն է կոռուիլ ոչ թէ քրիստոնէական ըմբռնութիւնու տարբերութեանց զէմ, իրենց մէջ, այլ զօրաւոր ճակատ մը կազմել ու կոռուիլ քրիստոնէութեան ներքին և արտաքին թշնամիներուն դէմ։

Սիրեցիք զմիմեան։ Տէրանի պատգամին ընդարձակ և ճոխ մէկ գործադրութիւնն է որ կ'արտացորայ չաւատքի և կարգի միութեան համաշխարհային յարժումին մէջ, և ասիկա ստուգիւ ցայց կուտայ թէ Աւետարանը և Քրիստոնէութիւնը կրցած են թափանցել միտքերու և հոգիներու խորքն ու ալքը, և դտած են իրեն քարոզած սիրոյն և եղբայրութեան ամէնէն գործնական ու ամէնէն օդտակար մեկնութեան կերպը։

Հայաստանի եկեղեցին, շատ բնական է, անտարբեր չի կրնար մնալ այս շարժումին հանդէպ. բայց գյրախտարար, Հայ ժողովուրդը և իր եկեղեցին այս պահուս կ'անցնին տագնապի այնպիսի շրջանէ մը, որուն նմանը աեղի չէ ունեցած իր պատմութեան ունէ ժամանակամիջոցին։ Վասն զի Խորհրդային Հայաստանի անձուկ սահմաններուն մէջ Հայութեան ընկերային բովանդակ կարգուսարքն ենթարկուած է Խորհրդային գրութեան խստութիւններուն, նոյն իսկ Հայութեանը։ իսկ ասդին՝ ի պիտու աւխարհի ցիրուցան եղած Հայութիւնը, թիւրք հալածանքներուն հետեանքով, ապրուստի պայքարին մէջ, հազիւ թէ միջոց և գիւրութիւն ունի, իր աչքերը վերցնելու և տեսնելու թէ ինչ կ'անցնի կը դառնայ քրիստոնեայ աշխարհի մէջ։

Բայց յուսով ենք որ Լօգանի մէջ գումարուելիք համաշխարհային ժողովը, իր վրայ պիտի հրաւիրէ ամէնէն սաստիկ նեղութիւններու ենթարկուած ժողովուրդներն իսկ, և զոնէ այս նեղութիւնները յարանուանական շահերով շահագործողներուն պիտի զգացնէ թէ ի զո՞ւր կը վատնէք ձեր եռանդը, ձեր գործունէութիւնը, ձեր քաջութիւնը, ձեր առաքելական ոգին, զոր — եթէ ունիք — կազմակերպեցէք, լարեցէք և ուղղեցէք գէպի անհաւատութիւնը, գէպի հեթանոսութիւնը, գէպի ոչ-քրիստոնեայ մարզերը աշխարհիս, և ոչ թէ գէպի ձեր համազդի և համարիւն եղբայրները։ Եթէ թիւուս-Քրիստոսին և անոր Աւետարանին ծառայելու քաջութիւնն ու նուիրումը ունիք, ձեր այս չնոր հները տարէք ոչ-քրիստոնեաներուն, և դրամի ու հացի համար մի՛ վրդովէք ձեր աղդակիցներուն և ձեր հաւատակիցներուն խղճին խաղաղութիւնը և մի՛ պղտորէք անոնց մոքին պարզութիւնը։

Լօգանի համաշխարհային ժողովին դասը զոնէ այս պիտի ըլլայ Հայ ժողովուրդի յարանուանական զաւակներուն համար։ Եթէ Լօգանի գիւտագիտական ժողովէն խլոր մը չտեսաւ Հայ ժողովուրդը, զոնէ կրօնական համաժողովէն սորվի նոր գաս մը, որ ներքնապէս պիտի բարեցնէ իր յարանուանական ըմբռնումներն ու կեանքը։

Համաշխարհային ժողովին կազմը և նիւրերը

Լօղանի Համաշխարհային ժողովին պիտի մասնակցին, այլևայլ յարանուանութիւններէ, 86 եկեղեցիներ . այսինքն՝ Ամերիկայի և Եւրոպիոյ գրեթէ բոլոր բողոքական և ոչ-բողոքական եկեղեցիները, ինչպէս նաև Արևելեան եկեղեցիներ, և ժողովը պիտի ունենայ 500 է աւելի անդամներ :

Ուսումնասիրութեան և խորհրդակցութեան առարկայ ըլլալիք նիւթերը դասաւորուած են կանխաւ, և որոշուած է նաև թէ ո՞ր նիւթերը ո՞ր նիստերու մէջ նկատի պիտի առնուին :

Աւթը խումբի վերածուած են նիւթերը .

Ա. Կոչ Միութեան .

Բ. Եկեղեցւոյն Պատգամը Աշխարհին . — Աւետարանն է այն .

Գ. Եկեղեցւոյն Բնութիւնը .

Դ. Եկեղեցւոյն Բնդհանուր Դաւանութիւնը Հաւատքի մասին .

Ե. Եկեղեցւոյն Պաշտօնէութիւնը .

Զ. Խորհուրդներ .

Լ. Մէկ Քրիստոնէութիւն և Եկեղեցիներու յարաբերութիւնները իրաւունքներ .

Ը. Համաժողովին դորձը շարունակելու համար կարգադրութիւններ :

Ա. Կոչ ուղղել բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու որ խորապէս զղջան եկեղեցիներու անմիաբանութեան համար, և ամէնէն մեծ ու աւելի վճռական ջանքեր ընեն դէպի Քրիստոնէութեան Միութիւնը .

Եկեղեցին պէտք է ցոլացնէ Աստուծոյ միութիւնը. իբրև արդիւնք նոր կը տակարանի ուսուցման, Ս. Հոգին է որ կը մղէ դէպի Միութիւն :

Այս միացեալ Եկեղեցւոյն միջոցաւ է որ ոչ-քրիստոնեայ աշխարհը հաւատքի պիտի գայ և բոլոր մարդկային ընկերութիւնը պիտի մաքրագործուի և պիտի ներշնչուի, մանաւանդ սա մեր օրերուն իրարու հակառակ և ընդդիմամարտ ոյժերէն ու բռնութիւններէն :

Բ. Միացեալ Եկեղեցւոյ կողմէն բոլոր մարդկութեան ուղղուելիք կոչը նոյն ինքն Աւետարանն է, և ատոր ալ կեդրոնն է նոյն ինքն Յիսուս-Քրիստոս, որ իր անձով ու վարդապետութեամբ կը յայտնէ զԱստուծ, մեր Հայրը, եւ մեր պարտքերն ու յոյսերը իբրև Աստուծոյ որդիներ և եղբայրներ Ասոր գերգաստանին մէջ . Աւետարանն է որ կուտայ մեղաց թօղութիւնը և յաւիտենական կեանքը Տէրն մեր Յիսուս-Քրիստոսի միջոցաւ :

Գ. Յիսուս Քրիստոսի հաւատացողներուն ընկերութիւնն է եկեղեցին, Աստուծ է անոր շինողը — Յիսուս Քրիստոս ատոր զլուխը՝ և Յուրը-Հոգին ալ կենսատուն, Եկեղեցին է այն ազգակը, որով Քրիստոս, Յուրը Հոգւոյն միջուցաւ, մարդկը հաւատքով կը միացնէ Աստուծոյ, և Աստուծոյ գերիշանուա-

թիւնը կը տարածէ անոնց կամքին վրայ, մասնակից կ'ընէ զանոնք իր որբութեան և կը միացնէ զանոնք սիրոյ և ծառայութեան մէջ:

Եկեղեցիներուն միջեւ տիրող նշանակելի անհամաձայնութիւններ բնական են և յառաջ և կած են եկեղեցին գաղափարին այլազան ըմբռնումէն, և առոնք կ'ազգեն թէ՝ եկեղեցւոյ տեսականին և թէ՝ քրիստոնեայ ընկերութեանց սովորութիւններուն: Կարելի՞ է հաշտեցնել իրարու հետ այս անհամաձայնութիւնները, կամ թէ կարելի՞ է դանել համաձայնութեան այնպիսի գետին մը, որ կարող ըլլային եկեղեցիներ միասին գործել:

Դ. Միացեալ Քրիստոնէութեան մը համար անհրաժեշտ է Հաւատամի յը ունենալ, զոր օրինակ, Առաջնականին կամ Նիկոլայանին պէս:

Քանի որ Ս. Հոդին կ'ուզզէ և կ'առաջնորդէ Եկեղեցին բոլոր ճշմարտութիւններու մէջ, նոյն Ս. Հոդին թոյլ չի տար որ եկեղեցին հաւատքի ճշմարտութիւնները յայտնէ ուրիշ ձեռվ ապագայ ժամանակի պահանջներուն համեմատ:

Ե. Եկեղեցիներու բաժանման մէջ զիսաւոր կէտերէն մէկը սա է որ մէկ եկեղեցի չի ճանշնար ուրիշ եկեղեցիի մը պաշտօնէութիւնը: Այս ինդիքը երկու կողմ ունի, նախ՝ պաշտօնէին գիրքն ու աստիճանը, յետոյ՝ իր պաշտօնին պարտաւորութիւնը գործադրելու կերպը նկատի առնելով այս տարբերութիւնները կարելի՞ է ամէնէն հաւասարագէս ճանչցուելիք պաշտօնէութիւն մը ստեղծել:

Զ. Եկեղեցւոյ մէջ Խորհուրդներուն տալ հարկ եղած կարեռութիւնը, իրարկ միջոց Շնորհաց: Այսինքն՝ Եկեղեցւոյ մէջ խորհուրդին պարզ կատարումը բաւական չէ եթէ խորհուրդ ընդունող անտարբեր է, Եկեղեցիներու միութեան տեսակետէն կարեռը կը համարուի որ խորհուրդները, մանաւանդ Մը կը ըստութիւնն ու Հաղորդութիւնը, որ ուզզակի Քրիստոսէ հաստատուած են, տեսական պարտաւորութիւն մը պէտք է ըլլայ Եկեղեցւոյ համար:

Լ. Պողոս Առաքեալի ըստածին պէս մարմին մը միութիւնը չի նշանակեր միաձեռնութիւն, այլ պէսպիսութիւն. և Եկեղեցին, որ է Քրիստոսի մարմինը, իր միութեան մէջ պիտի պահէ ու պիտի պաշտպանէ պէսպիսութիւնը:

Եկեղեցին ամէն ատեն Աւետարանը կը տանի կը քարոզէ բոլոր աշխարհ, և առող հետզետէ արժանի կ'ըլլայ իր վաղեմի Կարողիկէ: (Ընդհանրական) կոչումին, հաւատարիմ մնալով Աւետարանին, զոր սուացաւ Յիսուս Քրիստոսէն՝ Առաքեալներու միջոցաւ:

Արդեօք կարելի՞ է վերահաստատել առաքելական դարու Եկեղեցիներուն պիճակիը, այսինքն երբ ամէն մէկ տեղական Եկեղեցի մասը կը կազմէր Մի Եկեղեցւոյն:

Առանձին խմբակցութիւն կազմող Եկեղեցիներ, կրնա՞ն Միացեալ Եկեղեցւոյ ըրջանակին մէջ մնալ, տալով իրենց տուրքը (Gillis), Եկեղեցւոյ ամբողջ մարմին համար:

Առաջարկներ եղած են նաև բովանդակ քրիստոնէութեան համար կեդրունական իշխանութիւն մը հաստատելու. բայց համաժողովը, դնահատելով հան-

դերձ ատոր կարևորութիւնը, խորհուրդ չէ առած համաժողովի նկատողութեան յանձնել զանոնք առ այժմ։

Այս սեղեկութիւններ ցոյց կուտան թէ Լօգանի Համաշխարհայինը շատ փափուկ խնդիրներ ունի իր սեղանին վրայ։ Աղօթքով, մասնաւոր պաշտամոններով և խնամուած ու ընտրուած ճառախօսութիւններով պիտի խօսին ու պիտի խորհրդակցին այս բոլոր նիւթերու վրայ։

Լօգանի Մայր Եկեղեցին և Համալսարանը տրամադրուած են պաշտամունքի և նիստերու համար։ Հրապարակային ժողովներ ալ պիտի սարքուին, և այլաղան երկիրներու և լեզուներու քրիստոնեայ ներկայացուցիչներ պիտի աշխատին զբար հասկընալու։

Համաշխարհային ժողովին պաշտօնական լեզուները պիտի ըլլան մռանաւութեն, Գերմաներէն և Անգլիերէն։

Չենք դիտեր թէ Հայց։ Եկեղեցին ի՞նչ կերպով պիտի մասնակցի այս ժողովին։

Երուսաղէմի Ամեն, Պատրիարքը, Դուրեան Եղիշէ Սրբաղան, ի պահօնէ (Ex officio) անդամ նշանակուած է Համաշխարհային ժողովին՝ Արևելեան Եկեղեցւոյ միւս պատրիարքներու հետ, թափուր տեղ մնն ալ նշանակուած է անդամացուցակի մէջ, և ասկէ զատ երեք ամսու վերապահուած է պաշտօնապէս նշանակուելիք երեք Հայ ներկայացուցիչներու համար (*)։

ՏՕՆԱԿԱՆ

ՎԱՐԴԱՎԱՌ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ

Յուլիս և Օգոստոս ամիսներուն մէջ Հայաստանեայց Եկեղեցին կը կատարէ երկու մեծ տօնախմբութիւններ, որոնք խորունկ նշանակութիւն մը ունին Հայոց կը բանական և ազգային կեանքին համար։

Ասոնց առաջինն է Վարդավառ կամ Պայծառակերպութիւն (Ն. Տ. Յուլիս 24, Կիր.), իսկ երկրորդը՝ Աստուածածին (Ն. Տ. Օգոստ. 14 Կիր.)։

Ա.

Վարդավառ . . .

Հայ լեզուին այն բառերէն է, որ ազ-

գային պատմութեան ամբողջ մէկ դրուագը կը խոտանէ իր մէջ։ Հայու ներանու կրօնքէն յիշատակ մըն է այն, որ չէ ջընջուած աւանդութիւն ըսուած կենդանի պատմութեան էջերէն, և ընդհակառակ ընդելուզուելով Աւետարանի պատմութեան ամէնէն սքանչելիներէն մէկուն վրայ, աւելի ևս գեղեցկացած ու բանաստեղծացած է. զան զի Վարդավառը ո՛չ միայն կը փոխադրէ մեր միտքը Հայ պատմութեան վաղեմի փայլուն ըրջաններուն, երբ Հայաստանի փարչական և զինուորական ոյժերը ի հանգէս կուգային իրենց պերճանքին բոլոր մեծ զայելչութիւններով Բագրեանդի աշխարհաժողովին մէջ, որը Հայոց «Թագաւորն իր այրարատեան չորս թիւր գընդովը, նախարարք ութ ըիւր զումարտիկօք, 600 զաւառատեարք և 400 զահակալ իշխանք, բազմութիւն կրօնական

(*) Նիւ եօրքի մէջ տեղի տնեցած Գործառնութեանց Ցանմանադողովին (Business Committee) Մարտ 1876 հագործագործինէն կիմանանք որ Եւրոպից կոմոդիկան պատուիրակ, Գրա-եպա. Պալարեան, Համաշխարհային ժողովի Գործադիր Ցանմանադողովին (Continuation Committee) անդամ նշանակուած է Վիք. Նազարեանի տեղ։